

\*  
\*\*

Ահաւասիկ, Պ. Վարանդեան, մի քանի շիտողութիւններ և տարակոյսներ — աւելի արժէք չեմ ընծայեր անոնց — զոր ընթերցող կը զգայ երը աշըբ ձեր եռանդուն էջերէն կ'ընկնայ Ձեր ներկայացուցած հայ հերոսներու գէմքերուն վրայ...

Անոնք մեռած են լեռներու ծայր, բանտերու մէջ, կախաղանի վրայ. «միջնայրենութեան» ո՛ և է զաղափար չէ անցած իրենց մորի հորիզոննէն. սիրած են մարդկութիւնը իրենց հայրենիքին մէջ — ասկից աւելին չի պահանջներ մեզմէ մարդկութիւնն ինընին — թշուառութիւնը՝ իրենց ժողովորդին մէջ. Տիգրանն և Լևոնը չեն հայհոյած կոռուի երթալէտ առաջ, անոնց պատմութիւնը վեսմ ներշնչութերու աղրիւր եղած է իրենց. մեր լեզուի իրաւոնցները պաշտպանած են: Անոնք գիտէին որ ամէն ազգի մէջ կան ընկերաբանական զանազան կուսակցութիւններ, բայց կայ կեդրունական կառավարութիւնը մը որոն միակ ուշագրութեան առարկայն է բացարձակագէս իր երկիրը, անոր շահը, յասաշողինութիւնը, անոնց պաշտպանութիւնը. զիտէին թէ այդ հօքը ազգերէն աւելի մեզ նման ժողովորդն է կարօտ հայրենասէրներու այնպիսի խումբի մը որ վեհօրէն այդպիսի կառավարութեան մը դերը կատարէր այն ամէն կէտերուն մէջ ուր մեր բաղացական զիրքը թոյլ կու տայ, զուտ և բացարձակ հայրենասիրութենէ առաջնորդուած: Հայութեան մէջ ամենէն աւելի պէտք է սիրած ըլլան աշխատող և տառապող զասակարգը, բայց ջանալով որ անոնց «բարեացակամ անտարբերութիւն» ունենան ո՛չ միայն... անձնաօթ և հեռաւոր օտարներու նկատմամբ, այլ նաև իրենց ուրիշ հայրենակիցներու, որպէս զի մի՛ գուցէ Հայութեան այնքան տեսակի (բաղացական, աշխարհազրական, կրօնական) պառակտութերու վրայ աւելնայ տարրեր տեսակի անջրպետ մը: Եւ երը ընթերցողը կ'աւարտէ Ձեր զիրքը, Պ. Վարանդեան, հայ կամաւորներու հրեղէն աշքերը կ'ար-

ծարծին՝ խօսելու համար «հայրենասիրութեան» մը վրայ՝ որ աւելի մօտ է մեր սրտերուն:

Հ. Կ. Տ. ՍԱՀԱԿԵՆ

## ՆՈՐ ԵՐԳԵՐ

### ՎԻԿՏՈՐԻԱ ԱՂԱՆՈՒՐԻ

27 ՓԵԾՅ. 1907

(ՀԱՍԱԳՈՂՈՎ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ)

Մարտը՝ առառ մը (թէ՞ երազ էր) զըսաւ խաղաղութիւնը, որ կ'երթար դաշտերուն Մէջ ճանապար քայլով տրրտում ու խոնուր, Եւ իր զանգաղ շարժումներով կը վերցնէր բարուսակներն անկապ ու քակ. վրան փըրթաւ.

— «Ո՞վ գու անխօս՝ թոյլ ու պըզերգ, ի՞նչ կ'ընես».

Ճե՞ս տեսներ զի՞ս՝ որ ջուր կըտրած, հեթինեւ, Ախրինջ ճամբար կը բանամ իմ սըրբնթաց Ռուուներուու տապարներով, տէկերով

Միշտ եւ ամէն տեղ. սորվէ դուն թէ ինչպէս կը շարպան ես, որ խորսակեմ, կը զգեսնեմ:

Զի՞ս իշ ծըսէր զուր կարկաչիւն ամբոխին, Եւ ինչ տեղիք կու տան մըսերը նիփախ,

Ամի առոյգ կորովներն, եւ յաղթող Մըրտածամեմերը. կ'անցնիմ ես, եւ ահա

Լայն անապատ մը կը բացուի ցոտպի տապի տակ, Եւ ծիրանի վառ զորգերու վրայէն ես

կ'երթամ շընան ճանէսներու, եւ անցքիս՝ Խարոյգ կ'ըլլան թաւ անտաներն: Ես չունիմ Հանգիստ, դադար: Դուն ի՞նչ կեցեր ես, ովք

[Հեղա]

— «Ես դիւրաբեկ եւ ինկած այս պըսակներն, (Բաւ անոր խաղաղութիւնը), այրի

կընծններու կը չնորհէի, եւ ուրիշ իշաներու՝ որ կը սպասն ու կու լան

Միխանորիկ՝ ինկած յոյսեր կը տանիմ:

Ցաղթանակներ չեմ փրնտուի ես, կամ միայն Զարին դէմ, այն անիրեն, անփուն հըրէշին.

Տեսայ ես հոն տուներ, տեսայ ամրոցներ Հըրգեհակից՝ չիմ զիսեր ո՞ր անորողը

Զեռք ժըպիրն ջանով. իմ լուռ վայլիս տակ

Ամէնը գեր կը կանգնին. չիմ զիտեր ես

Ճակատազիրը ի՞նչ բուժիչ զօրութիւն

Դըրած է իմ մէջըս. միայն աս զիտեմ

Որ գու խոռված հոգիներու մէջ՝ ինչ

կը ցաթի լոյս միմաստութեան, ու ժըպիր՝

Առողջութիւն բուրու անոնց մէջ՝ զոր գուն Ապշուպեցիր իրենց գործէն»:

— «Ո՞՛, որչափ  
Քաջ ես, (քըրքջաց ժանատ ժըպիտով մ'անոր  
(Մարտն),  
ի՞նչպէս պոռոտ ու մնծիսոսկի: Բայց ու ոք  
Տեսաւ գործելու, ոչ ոք լըսեց գու վազելոց  
Աշխարհի մէջ, կամ ականջին հասաւ յշինդն  
Այդ քաջութեանցց»:

— «Ես բժնաւ չեմ ճամբորդեր  
Թընդանօթի որոտներով ու զոռով  
(Բարձրը ճայնով խաղաղութիւնը յարեց),  
իմ քայլերու և լըսութիւնն առաջնորդ:  
Ես չկմ պարծիք, ոչ կ գիտեմ որ ապուս  
Արտասութիւնը աչըլուներուն մէջ յանկարծ  
Կը վառի կայծ մ'ասուտածային ցընութեան.  
Եւ կը տեսնեմ հուժկու՝ ազատ մարդերու  
Սեմ ափերուն մէջ արօրին ման, երկիրն  
Ակս ակս կը փեռեկի սերմերուն  
Գանձերուն, ես կը դիմեմ զաւսպ կոնակին  
Խորտակելն իր թափն ու մոլուցքն՝ երկարէ  
Կռաններուն վըրայ, եւ ուր որ եմ ես  
Կը քրանչն ուրց հալցների հնողին,  
Կը մըրքրկի գործարանին անիներն,  
Եւ զարքինները կ'երգեն. չեմ գիտեր ես,  
Որմէ՞ կու զայ ինձ այս արահին: Հըլուաբար  
Ես մըրարթուն իմաստունն կը տանին  
Ժամացոտ խուզողութեանց, կը պարկեմ  
Զեռքերն երեմին թընամի: Ուրիշ բան  
Չեմ գիտեր ես: Վայրագասիրոտ կատադի,  
Կը տեսնեմ քու արինաների ու տօֆոյն  
Աւաններուն մէջն երթալըդ՝ տառուն,  
Դրժնէնայեաց. եւ քեզ անէջ կը կարգան.  
Ես կը հասնիմ առանց ճայնի՝ ծաղկասփիւռ  
Ուղիներէ, եւ ըսպատաւա, օրնըսաւ:  
Է՞՞ այսան վաղցը է իմ վիճակն ու ուուկին՝  
Աննան դրժիմն. չե՞ս կըրնար լուծըդ փշըրել.  
Հնորս եկուր, հետու եկուր, եւ տեսնես  
Պրոյ զուն մէծ անուշութիւնը սիրոյն՝  
Որ կը զոդ օտար ազգերի իրարու,  
Խարակներուն վրայ փարուներ կը առնկէ,  
Եւ կը կանգնէ ապաէններ՝ սենգաւոր  
Ասանցիներու շնչակյատին բարձրը ծայրն:  
Չե՞ս տեսներ դուք թէ արեգեր ինչպէս  
Արշալոյսին բոլոր գարքերը բացաւ,  
Երկիւններուն բոլոր սոկի բաժակներն՝  
Օրհնելու զայն՝ որ արձակեց ձեռութեներն  
Աւոր ազատ ման կապս եւ պատրաստ  
Աշխատանքի. եւ որ կեակէն յաղթըւած  
Հոգիներուն ուզեց զայն տալ վերըստինս:

Իալազութիւնը գարձաւ զայն վաշելու  
Իր հնետ. բայց այն խուժգութ բառուերն արդէն  
Անհետացած էր խորդ անկուլ անդընկօց: [իսկ

Եւ օդն երբեմն երբեմըն հոտս անուշակ  
Բնեկ ծաղկած այգիներուն, ծաղկափթիթ  
Կակիային. երթալ երթալ եւ չըզգալ  
Բնաւ յոզնութիւն, խուսափուկ  
Սիրքին տարսամ հրաէրիներուն ետեւէն,  
Առանց որոշ մըսածումն եւ յըստակ  
Ցիշտակի, մըսքին մէջ  
Սակայն անծուն մըսածումներ, բիւր անուշ  
Ցիշտակներուն. մոնաւ այսօրն ու վաղիւն,  
Զուր երազուած երազներն,  
Ցաւէրժական հառաջներն,  
Երբ ծըզրիդները կ'երգեն  
Մարգերէն սէր, ուրախութիւն, հեռաւոր  
Բարախինեներն, եւ ճամբան շի՛ լըմըննար:

### ՄԱՅՐ ՅԱՀԱԱԳԻՆ

(ԿԻԱՐԱՋԱՆ ՄԱՐԱՆԻ ԱՏԵԼԱՅԻՆ)

— Ոչ, չընատնի պիսի, ոչ, զուր են խօսքերն:  
Լոյս միակ, միակ ու մեծ ըսփոփանքն  
Արհամարհնելը զայն, եւ սայօյ գիտութիւնն  
Որ ոչ զիս պիսի կըրնայ ապշոպել  
Այն տանինքնէն, այն տաճասապէն, որ նըման  
Նըմկան իծի մը կը պըրէկ կը պորէց  
Պարոյներուոյը զիս, եւ ես հցեց եմ  
Պաշտպանութեան առանց նիս մ'իսկ փորձելու,  
Վասրն զի իմ կործքըս սաստիկ կը սիրէ  
Անագորոյն զավանն՝ որ զայն կը ճողքէ  
Կը տողրէ կը բըրգկտ, այնպէս որ  
Կը զայ կեակի բնազդին ի սպառ նրալումն,  
Եւ կը վառէ զայն իղձ մը լոկ. լոկ անյազ  
Մարաւ մ', անծուկ մը զինովցնող. անհետիլ....

### ԶԱՒԱՆՑԱՌ...

Կանչուած ցընորքն ահաւասիկ կը դառնայ.  
Ծանօթ խուցերը կը մըտնէ, կը հասնի  
Դանանցօրդն իր իսկ սենակն ուր բառ  
Եր կերջն խօսքն: Ոչ մէկ բանի տակաւին  
Հնուք չէ դրած. արևն ինչպէս այն տաեն.  
Արտին անդին սոկի կէտեր կը վառէ.  
Եւ կը ժըպաի մանճին վըրայ Տիրամայրն,  
Եւ իր հին տեղն է բոլոր կան կարասին:

Իր զողոշուն՝ տօժգոյն ձեռքորդ կը բանայ  
Արկղերը գեն լի հոտանոյշ կտաւաներով:  
Հին զարքերով, գօնարներով, եւ փայլուն  
Բանալիները զուարի հընչին մ'ունին հուսկ:

Քովիկն եմ ես, ու կը նայիմ, կը նայիմ,  
Կը տրոփեմ, չեմ համարձակիր բանալու  
Երթաներս, խօսիք մը կը սպասեմ հերիհեւ...

Ազուին պողուած է սեւեռուն. կը փընտոէ.  
Ի՞նչ կը փընտոէ արդեօք:

### ԱՄԱՋՈՆԱՅ. Ի ԻՐԻԿՈՒՆ

Երթալ ճամբէ մը՝ դաշտերու հանդարախի  
Անդրորութեան մէջն ըսքողուած լուսնակին  
Տակ՝ բիւրամնայ մտերվունոյն,

Ո՞վ մայր իմ, մայրիկ,  
Զիս չե՞ս տեսներ, չե՞ս տեսներ զիս, ես եմ, ես,  
Դարձիր խօսէ ինծի հետ, տուր իմ անունս  
Ո՛հ, անգամ մ'ալ ձայնովդ անոնցը լըսեմ:

Կը մրտածեմ այսպէս եւ գուր կը փորձեմ  
Խօսիք մ'ըսել:

Նէ ինձ կը դառնայ յամրօքէն,  
Կը գրգուէ իմ գէմքըն ծանօթ իր շարժմամբ  
Եւ անուշկ մ'ը կը ժղափի ինձ. սակայն  
Չի բանար շորթն. եւ գարձեալ նոյն մտադրու-  
կը դառնայ իր վենաբռութին: Կ'որոնէ թիսամք  
Ար քրցրէ վեր վար, կը շարժէ... վերջապէս,  
Ո՞ն վերջապէս զրտաւ. բայց ի՞նչ է արգեաւ:  
Ի՞նչ տնութունք կը բռնա ըլլայ, ի՞նչ զրտաւ:  
Զեմ տնեներ ես: Տարօրինակ' մնտածով  
Եւ ոսկիով նրկարակերտ սուփի մէջ  
Փախուած է, փոքր է, ես զայն ընաւ շրտեսայ:  
Ահաւասիկ ձեռքերուն մէջ կը սօնմէ:  
Եւ հրաժանանքն այսակեալ կ'երեւայ:  
Ո՞ն, ինչպէս այս դեռ պրոդուած աէքը սեւեռ  
Կը պըճլուսայ: Հնմա խօս պիսի նէ:  
Անշուշն հիմա պիտ անունվս կանչէ զիս.  
Եւ ահաւոր անձանթին վրայ ուրկէ  
Կու զայ նէ, ես պիտ հարցընեմ (թէպէտե  
Կերկեր ձայնով, օրհասական հոգիով):

Բայց ինչ մէգ է կ'իջնէ ու զայն կը ծրաբէ:

— Ո՞վ մայր, դեռ մի մեկնիր, մըտիկ ըրէ:  
Զնուր.  
Գուր կը գոչեմ. գուր կ'երկոնցնեմ իմ թեւերու.  
Նէ սոտուերներու մէջ կ'անհետի յանկարծոյն:

## “ԵՐԱԵՍԼԵՆ ԶԻՍ...”

(Մարիամ թրուշ)

Երբեմըն զիս ժըլսորին  
Մէջ բազմամարդ թպիներու, իրախութեանց,  
Հնշուն՝ փայլուն թարուններու՝ կը ըրնէ  
Ցանկարծ տապուկ մ', երաշո ծարաւ մ'անյաւ-  
Ո՞վ ամայիք այրերու (գուրդ):  
Նամէտ ժայռէն յուշիկ յուշիկ թաւշանման  
Մամուռներու վրայ կաթկըթոյ լուսիկ չիթ:

Ո՞ն թաքթաքուր ձորիուն՝  
Փակուած չորս կողմն երկնաբերձիկ ժայռերէ,  
Աւր իբ լըսուիր ոչ մըրընչիւն հնդղին,  
Եւ ոչ հիւսին շառաչիւն,  
Եւ ոչ մէկ ձայն, այլ միայն  
Կ'անչնի երեմնին թըռլուն վեհաշուք  
Բնոտերը սեւ բացէին,  
Որ կը ճախրէ կապուակ  
Բարձր հայեւոյն ընդմէջն  
Խոտի ծըզի՞ն ըլլայի...

## ԲՈՒԺՈՒՆԵՐ

Դուք զիշերին մէջ զօղանչող բոժոժներ,  
Կը բերէք միտքըն ծանրաբներն սայշեր,  
Անտար հոտ, անդորրութիւն մը խորունկ,  
Չոր չի խոսվէր ոչ մէկ ձայն, ոչ մէկ աղմուկ:  
Կ'ելեն գրաստները լեռնային զառվերէն,  
Լուսնով արծաթ հազած՝ առ շեղ՝ յամրօրէն:

Կու զան հոգւոյս մէջ հրաժեշտի հեզ՝ հանդարտ  
Եւ փացրանուս մրտածութեան. ինչո՞ւ արդ  
Աշխարհայն հոգերն հեռու կը զաղթեն  
Խսկոյն կապած իրենց ջուիրը ժանտէին:  
Դուք աստղերուն վրայ խօսեցաք քերթողին՝  
Ո՞վ զիշերին մէջ զօղանչող բոժոժներ:

## ՄԱՐԻԱՄ ՎՐՈՋ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

(ՄԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՇԱՏԱԿԱՆԵՐ)

Կը մրտածեմ ես, եւ գարձեալ կը մտածեմ  
թէ ի՞նչ ընծայ պիտի հաճոյ անցնի քեզ,  
Գեղ՝ որ միայն ընծայ տաէչ կ'ախորժիս:  
Երգ մը գուցէ Եիշատակաց Վկատեանին  
Հանոյագոյն անցնի, անցնաւը քրլիքոր  
Երգ մը, որ քեզ ցուցնի թէ կայ սիրտ մըն ալ  
Որ յիշատակը հենդանի կը պահէ  
Հատ հեռաւոր ժամանակաց, օրերու  
Ռւանհետացաց՝ մնուած զացած ժամիրու:

Հոն ներօս մեր մատուուին մէջ քահանայն  
Կը կատարէք կիրակօրեայ պատարագն,  
Եւ ամէի բաց պատուհանէ կը մոնուէք  
Ծաղկիներուն եւ խոտերուն առողջ հոտն: —  
Ո՞ն, թըզչի հոն վարն, աղօթել վարը հոն  
Ազատ արձակ, օրնել Վստուած զարթորուն  
Գեղեցկութեան համար, վընեա երկնչին  
Եւ արեւուն: — Ծունըր դըրած հոն այսպէս  
Կը մտածէինք, մինչ անհանդարտ անդամնիս  
Ազատութեան ժամէն առաջ կը վագիր:

Դուն ծաղկիները, Մարիամ, մնձ սիրով  
Կը սիրէիր. Նըսեմ փունչերն հոտաէւտ  
Մուաթուուին, ու նենովկուզն՝ որ ունէր  
Քեզի համար խօսիր՝ երգեր, եւ զանխուզ  
Խընամութիւն մ'երազներուդ հեռու ու լուռ  
Զմայլութերուն քաղցր ու խոհուն աչքերուտ,  
Ո՞ն, մնեն որպաշ երազեցինք ու լացինք:  
Կը յիշե՞ն գուն այծուերնին հոտը հոն  
Պարտէզին մէջ ամառնային իրկուններն  
Այսոներուն տակ, որ նըշոյներ, ինստութեան  
Ու հասաներ կ'անձրեւէին մնջ վըրայ,  
Եւ լուսակիր լուսընկաներն որ տեսան  
Մեզ իրարու մօտիկ, զըւարու որ լըքնազ  
Օրիորդներ, հոն վարը յամր ընթացիկ  
Կուստոլայէն ներմ լընակին վըրայ ջինչ,

Եւ նըւագներն, ու ծերունի քերթողին<sup>8</sup>  
 (Որ ամէնքս աւելի քեզ կը սիրէք)  
 Զանոն ու քերթուածն հընչուն վրձիս, որ կ'իջնէր  
 Միբ կազմ՝ պատրաստ հօգիներուն մէջ, և հոն  
 Կ'արթըննէր վաս բարախիններ, տեսիքներ։  
 Կը յիշն գուն գեռ առաջին ուսումներն  
 Եւ բերկալիր յազիանակներն, եւ զրւարթ  
 Լոյսն ու ձեռքիր որ մեզի երկընցան,  
 Մեզ որ ճակատը մեր բարձրիկ՝ պրճնըւած  
 Արայաշուռ առուզութեամբ կ'երթայինք  
 Ազագային դէմ։ Կը յիշէ՞ս...

Ո՞հ, սաստիկ

Այրու բըրկոտն է թաղուած ժամերը կանչեն  
 Եւ լաւ չէ քեզ արխիքցընել՝ քաղցիկ քոյր։  
 Ուզեցի լոկ ըսել քեզ։ Կը մընայ  
 Միբի մեն պինո՞ւ անիքրաց զանգոյոցվ  
 Պարաւանդոյ սէրն։ արդ օրնեալ ըլլայ բախտն։  
 Ան գեռ շատ բան կը շնորհէ մեզ, որ այլ եւս  
 Այն կորսըւած օրերուն լոկ ցընորփն ենք.  
 Յիշատակաց քացրիր վւստենիր միայն  
 Թուի իմ զորովսն տեսնէ այս համառուտ  
 Խօսքուռն մէջ, որ կը բանան գրնակներն  
 Յիշողութեան՝ հանդէպ թաղուած այգերուն  
 Մեր մայխին։

Տըխուր է, ո՞հ, մըտածեն։

Ինչպէս պարտէզ մը հին՝ որուն կը ծածէկէ  
 Մամուռն աւերն, ու կը պարտէզ կը խեղդէ  
 Բաղեղը տունկն, եւ ժամանակը փշրընը  
 Ալրիւներն, այն հին պարտէզն մէջ քանի՞  
 Ոգիներ, ինչքան քիմեռներ, եւ որքան  
 Երագեցիք մենք, ո՞հ, եւ որքան լացինք։

\* Անորէա Մաֆֆէի։

## ՎԱՐԺԱՎԵՏԻՆ ԵՐԿԵ

Զըքնազ ասպէտ,  
 Ծուռ ճամբանքը թող, ըլլայ իսկ թէ երթն  
 Յամբընթացիկ, ուղին շիտակ ըլլայ գէթ։

Եւ ականջդ օ՞՞ն  
 Որ ծաղինենն՝ անդունդին եզրը բուսող՝  
 Ոչուր է դիտուին հեռուէն՝ ոչ թէ մօտէն։

Յիշէ՞ աս ալ,  
 Որ երբ ճիզիկ մը եւ շուրփիկ մը գրտնես,  
 Մի՞ իոնչ մարթոյդ համար խընդրեր ուրիշ բան։

Եւ այն ատեն  
 Խաղաղութիւն եթէ գրտնես ճիզին մէջ՝  
 Մի՞ իոլ սըրտիդ համար ուրիշ բան խընդրեր։

## ՔԵՌՈՋԱՀԻՆ ԵՐԿԵ

Զգօն վարժապետ,  
 Ժայռին, ձորին մէջէ, արփոյն՝ աստղին տակ  
 Ես կը մարգեմ կորովս եւ ուժըս սիրով։

Վարժ չեն ուրեմբու  
 Շնոտուաելու ժայռերու վրայ՝ որ այժեամին  
 Առջի շուրփին տակ կանգ կ'առնէ՝ թափառուն։

Խօթին ըսէ  
 Որ զողողչուն՝ նիհար ձեռքով քաղէ՛ լոկ  
 Ածուներու կոկոնիկներն անարատ։

## Կ'անգիտանաս

Որ կը գինտունմ ես վիհերուն ծաղիկներն  
 Եւ ոչ գիւրին ճամբանքով հովիտին։

Ո՞չ թէ զանիսուկ  
 Խաղաղութիւնն ճիւղերուն, ոչ թէ պըղերգ  
 Հանգիսուն, այլ վտանգ եւ մըրըրիկ կը սիրէ

Քերթողն. ուղին  
 Քարէ՛ փուշէ չի քընտուեր գերծ, անդամներ  
 Ունի մարտկի, եւ ըստուերի մ'սեսէւէն

Երբոր թըռչի,  
 Կամ երազի, ճետքի, ձայնի սիրարկու,  
 Խաժամուժին զիտէ այպանգն ու մոլուգըն

Արհամարհէլ,  
 Լափիզգ բոցերը, վիշապին ժանտ ճանկերն.  
 Բարոյականն անզամ ձեր, ովք մանկավարժք։

## ԲԱՆՏԻՆ ԵՐԿԵ

Գրժեախտութեան հէք ծաղիկ,  
 Երբոր ծընայ ուրախութիւնն հեռու էր,  
 Զիշաւ ոչ մէկ յաւերժահարս օրոցքին՝

Զըքնաղագեղ ծօներով։  
 Ունեցայ կեանք մ'հառաջանքի եւ ողիր.  
 Առոյց հասակըս նետուեցաւ հովերուն։

Խօթութեամք, նեղութեամբ  
 Տնայ մէնուն մէկիկ մէկիկ անհետիւնն,  
 Եւ քեզ՝ որ զիս կը սիրէլիր այնքանի,

Քեզ ալ՝ ով սէր սըրբազան,  
 Մայր իմ, բարի մայր, սիրունակ իմ մայրիկս,  
 Եւ մընացի մենիկ մընչիկ ցաւիս հետ։

Կորսընցուցի ամէն ինչ,  
 Բայց խընդրեցի հացը իմ այս մատներէն  
 Եւ ասելէն. չըզարկի ոչ ոքի դուռն։

Եկաւ ինծի անիկա  
 Զիս փորձելու, աղաչելու, եւ ամբողջ  
 Տարի մը ոչ ըսի, եւ հուսկ իրն եղայ։

Եւ յետոյ երբ յամեցաւ,  
Եւ յետոյ երբ եկան ցաւերն ու պէտքերն,  
Որդիներով, (իրեն էին որդիներն)

Աստուած ներէ՛, ոհն, իրեն,  
Զիս կոխկըսոեց՝ զերդ հընձանի մէջ խաղող.  
Մէկ միայն էր, եւ հարիւր զեւ կը թււէր:

Ես չեմ գիտեր ինչպիսի՛  
Նախատինքներ կ'ընէր ինձի. վատ մըն էր,  
Գիտեմ, եւ իր խօսքերն էին գալոյններ:

Ո՞վ զիս թոյնով գինովցուց.  
Ո՞վ զէւքը այս իմ ձեռքին մէջը գերաւ,  
Ո՞վ զայն անոր կողէն մըլից նըրեց ներս:

Չես գիտեր մայր, կը նընճես,  
Վախճանեալները չեն յիշեր գառըն կեանքն,  
Եւ կը ծածկէ զանոնք ապրիլը ծաղկով:

Ես... կ'արտասուեմ ու կ'երգեմ,  
Կ'երգեմ, որ ես ամէն վայրկեան ըլըսեմ  
Այն իր ճշխնն' երբ ինկաւ գովզս տապասատ:

### Է Ն Ի Վ Ա Ջ Ո Ւ Մ \*

Խրիստանք իմ, չես զօրեր ուրեմն ընդուլնել  
Այս սիրս մաշող մրտածումն,  
Որ իմ վրաս կը տիրէ.  
Ալ յաղթել չե՞ս գիտեր դուն.  
Ուրեմն ամէն ուժ շիշաւ.  
Եւ ես քեզ օր մ'այնքան հզօր կարծեցի:

Եւ դուն հզօր էիր. բայց ո՞վ կրցաւ, ո՞վ  
Քեզ լրնեցնել, նեղացնել,  
Որ կըննայիր աշքերուս  
Արցոններուն սանձ զնել.  
Քեզ՝ վարացկու քուրմ հոգոյս,  
Զոր գուն քեզի իրը աղախին ունէիր:

Մահկանացու մ'հըպարտ՝ որ փոյթ չ'ըներ քեզ,  
Եւ չի գիտեր ըրած վասոն:  
Այս է ահա քեզ քնկողն.  
Եւ կը նըրես որ ճրմէ  
Զիս անիրաւ բեռան տակ  
Իրմէ ըընաւ ըլինդրած մէկ գըթութեանս:


Ո՞ն, արթընցիր, եւ հզօրեղ՝ զերդ երթեմն՝  
Հրաման ըրչ այս սրբուն՝  
Որ ցնորումի ըզգաւանայ.

\* Այս եւ հետազոյ երկու քերթուածները երթաւարդ  
Հասակի զութիւններ են, զորս իր հատորներւն մէջ չէ  
անցուցած ողացեալ թանաստեղծուէին.

Եթէ չըծոի, կոորէ՛ զայն.  
Բայց մի թողուր՝ տեղիք տայ,  
Եթէ իրմէ սէրը խընդրէ վատութիւն:

Եւ ալ քանցէ հոգւոյն ամբիծ տաճարէն  
Երկրպագած թընամին,  
Ապախտաւոր ժանու աստուածն.  
Եւ տուր ինձ հին մըռունչներս,  
Իմ հին զայրոյթու տուր ինձ,  
Ով խրոխտանի իմ, եթէ գուն չես մնուած գեռ:

### ԵԿԵՂԵՑՅՈՒՐԻ ՏՊԱԼՈՒՈՒԹԻՒՆՔ



Եկեղեցին մութ էր. առջիս կը բացուէր  
Կ'դարձակատարը՝ միակերպ սիւնաշարքն,  
Եւ խորը՝ խաչ մը բարձրաբերձ, ահազին:  
Զեր լրտուեր ճայի կամարէներուն տակ երկայն,  
Հըդիւն մը լուկ՝ նըման թեւի բախումի  
Խոսուն վանցի վանդակներուն ետեւէն:

Ի՞նչքան աղուոր, քընկուէ էր այն աղջընակն.  
Անուշ՝ ջինջ գէմք մը տանըվկց տարիի.  
Իր մանկական լոկ կիսադէմը տեսայ,  
Եւ բզգացի անոր քողին եսեւէն  
Ծաւիք աշուին. բայց.... կը խոսէր, կը խոսէր.  
Մըսածեցի թէ կը յայտնէր մնդք մը մհձ:

Եւ ինչպիսի՛ մեղք էր արդեօք. երկիւղած  
Այնպէս եւ այնպէս զեռ մանուկի: Գարձայ ես  
Խոսունվանցնոց ծերունին, ունէր ան  
Սուր աշուներ, եւ կը կննար լուսումունչ.  
Եւ կը լուսէր՝ սըդգոյն արժգոյն՝ իր զըրաիտ  
Ու չոր ձեռուին միացուցած ծրնկան վրայ:

Ինչպիսի՛ մեղք մըն էր, ի՞նչ մեղք մ'անսովոր  
Կ'լուէր նէ քեզ, Դուն որ անթիւ սըրտերու  
Լրսած էիր ածուկ մեղքերն հանդարտիկ,  
Ալր ի՞նչ աղլուոր կամ անուշակ զալտնիզներ  
Ցայսնեց քեզի այն աղջընակն, որ իրեն  
Հին ճառերէզ խօսք մըն ալ չես պարզեւեր:

Հուսկ օրիորդը կը լըուէ. արդ գուցէ  
Լուս արցունորդ նէ կը սպասէ կը սպասէ  
Մըրթիարի խօսիք, ձայնի մ'որ իրենն  
Խաղաղութեան վըրայ խօսի եւ ներման:  
Իսկ աեւոր ծերունին տուր աշքերով  
Պիտի ուզէր խօսիլ, բայց... լուռ կը մընայ:

Ան ալ ատեն մ'ունէցաւ իր սըրտին մէջ  
Տըղայական վախեր, կասկած, բարախին:  
Ապրիլի սիւր մը կը դառնայ, կը գոտնէ  
Կը զզայ զեռ ան իր աղջընակի վառ հոգին...  
Մանիչակի, շուանի ի՞նչ բորութեր  
Կը ծրարէիր խօսքերուդ մէջ, աղջէկ դու:

Հուսկ կ'արթըննայ ծերն, եւ ահա վերջապէս  
Կ'ելլէց դողողչ, ահա կ'իշնէ զանգազուն;  
Համեստ աղջիկն օրնենեց տիրոջ անունով  
Քաղցր եւ անուշ աշուղներով սիրակաթ.  
Ցեսոյ յուզուած դէմով այսպէս թոթովեց.  
«Գնա՞ եղածիդ պէ՞ս անարատ պահէ քեզ»:

## ԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆ ՏԱՆԻ ԶԻՍ....

Երբ գերեզման տանի զիս  
Թաղմանական այն թափորն  
Ցամըր քայլով, դիմակաւոր դէմքերով,  
Որ զամբանի, թաղուաններու նուելացած  
Աւ հոգ չ'ըներ ովկ կ'անցնի.  
Երբ զիս արկդի մը մէջ զրբած' ալ յանձնեն  
Արստոսովր այն մարոց,  
Եթէ քու միմաքրդ իյնայ  
Որ ես քեզի հաւասարիմ մընացի  
Առանց ըրնամ մըրցանակի յուսալու  
Երկրի զըրայ, եւ եթէ քու սըրտիդ մէջ  
Արծարի հուսկ ուրեմն կայծ մը սիրոյ,  
Գութի զգացում մը վիճակիս համար հէք,  
Նայէ որ քովզս ըլլաս:  
Կ'ուզմէ քու լարդ տեսնել...

Տեսնել քու լարդ ինծի համար... անարգուած  
Հըպարտութիւնս՝ որ զիս այնքան չարչարեց,  
Եւ աշքերուած սրութ արցունքը երկայն  
Գնէն այս վրէ՛ֆը կ'ուզեն.  
Շատոնց արդէն լուրջ սիրոն անոր կը սպասէ,  
Եւ ժամը շատ հոռու չէ:  
Ի՞նչ շողողուն աղջարյու  
Կ'երեւայ ինձ այս արեւութեր, ի՞նչպէս  
Իմ մըսածումըս կը սպասէ, կը ցանկայ  
Անոր հանդարտ ու պատրաստ:  
Սաստիք գոռող եղար գուն.  
Արջ երկրի վրայ եթէ ինչ կը փախչիս,  
Գոնէ վերջին ճամբուս մէջ  
Նայէ որ քովզս ըլլաս:

Մի անցըներ մըսպէտ դուն  
Որ հոն փակուած ու սալացած եւ մնոած  
Ես քեզի խուլ գոռոնիիմ,  
Եւ դուն ի գուր կորորնցըննես վայրկեաններ:  
Զի մնեններն եթէ հոն ցուրտ են ու լուռ,  
Այս է պատճառը՝ զի անոնք կ'ունկընքնեն.  
Եւ աւելի, շատ աւելի անոնք լաւ  
Կը հասկընան սիրենիները իրենց՝  
Քան երբ արփին կը ճաճանչէր բերենուն:  
Խորդի որքան սուրբ խայթեր,  
Ի՞նչ տարածամ գութ՝ գորով  
Կը տեսնեն այն համր, անշըռունչ թաղուածներն  
Իրենց խնաւ անկողնէն:  
Մեռնողին սիրոն այս ըսփոփանքն ունի լոկ,  
Այս միակ դառն ըսփոփանքն,  
Ո՞հ, յիշէ, ո՞հ, յիշէ, եւ այն առոտուն դուն  
Նայէ որ քովզս ըլլաս:

Թարգմ. Հ. Ա. Ղաջանեան

ՎԵՐՁ

Ա. Ր. Փ. Ի. Ա. Ր.

1850-1908

La vérité, l'âpre vérité.  
STENDHAL.

Իր անունը այնչափ բարձր էր մեր ար-  
դի գրականութեան մէջ որ միայն Հիւսէ-  
յիննեանը կը պակսէր՝ զայն մինչեւ ամ-  
պերը հանելու և անմահութիւնը ապահով-  
ցընելու համար:

Ամէն բանէ առաջ կ ամենէն աւելի՝  
Արփիար Արփիարեանի անունը մեր ժա-  
մանակի գրական պատմութեան հետ կա-  
պուած է: Գրագէտ էր ան. բայց գրագէտ՝  
բոլոր իր իսկութեամբ: Չուկը՝ ջուրին,  
իսկ Արփիար գրականութեան մէջ կ'ապ-  
րէր:

Իր ծննդավայրէն՝ Սամսոնէն՝ կոստանդ-  
նուպոլիս, ուր առաջին հարուածին համը  
կ'առնէ ոտքէն, Պոլսէն՝ Եւրոպա, Ամերի-  
կա, ուսկից կը փախչի կ'ապաստանի Լոն-  
տոն. Լոնտոնէն վենետիկ, ուր մահափորձէ  
մը հազիր կ'ազատի. Վենետիկէն Եգիպտոս,  
Գանձիրէ, — ուր յաջողապէս կը պասկուի  
վերջապէս սպանչին ձեռնարկը, — գրա-  
կան աղուոր. Ողիսական մըն է: Հայրե-  
նասէր, Արփիար զինուած մարտիկներու  
մէջն էր. ինքը սակայն՝ զէնքի տեղ միշտ  
գիրըը ունէր ուսընդանութ: Ու մէկ ձախ  
պարագային՝ փոխանակ շտապով դիրք  
բռնելու և պաշտպանուելու, ինք հասած  
տեղը թերթ մը կը հանէր. առաջին մտա-  
ծումը կ'ըլլար հոն փոքր նորագէպ մը  
զբելու, որուն մէջ, իր հաշուով, ամբողջ  
իր թոյներն ու ակնարկութիւնները կը  
լեցնէր, և մօտակայ օր մըն ալ՝ վերջա-  
կէտը գրուած դուրս կու գար գլուխ գոր-  
ծոց վիպակ մը՝ որ զուտ ինքը Արփիարն  
էր, նորէն գրագէտ, անայլալ, նորէն եր-  
գիծարան, և որուն վրայ՝ իր թշնամինե-  
րէն զատ՝ ամէնքն ալ կը սցանչանային: Համոզում շինած էր թէ ամենակարողը՝  
գրականութիւնն է՝ որ շատ հաւանօրէն և